

ԲԱՐՈՆՈՒՀԻ ԲԱՐՈՒՍՅՆ ԲՈՐՄԻ ԱՅՅԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԵԱՐԱՆ

2007 թ. Մայիս 3-ին՝ Հինգշաբթի օրը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան այցելեց Բարոնուհի Բարոլայն Բոքսը՝ ընկերակցությամբ Պրոֆ. Զոն Մարկսի:

Հիւրերը նախ այցելեցին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար եւ ծանոթացան եկեղեցու պատմությանը, որմէ ետք անոնք առաջնորդուեցան դէպի Պատրիարքարանի ընդունելության սրահ, ուր անոնց դիմաորեց Պատրիարք Սրբապան Հայրը:

Հանդիպման ընթացքին բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբապան Հայրը, որ ողջունելով Բարոլայն Բոքսի ներկայութիւնը Հայոց Պատրիարքարանի մէջ մասնաւորապէս նշեց, - «Դուք մեզ համար Աստծոյ կողմէ դրկուած հրեշտակ մըն էք: Մենք՝ ապոլին, հպարտ ենք եւ երջանիկ, որ Ձեզ պէս նուիրեալ հայաւեր կայ մեր ազգի կողքին, որ անմահացորդ նուիրումով կը ծառայէ Արցախի ժողովրդի տասնամեակներ շարունակ ոռնահարուած իրաւունքներու վերականգնման համար: Դուք կ'օգնէք արցախցիներուն ոչ միայն բարոյապէս եւ իրաւական գեւորի վրայ, այլ նաեւ ֆինանսական եւ տնտեսական տեսանկիւնէ: Աստուծոյ ապացոյցը Արցախի մէջ Ձեր գոած օտարազգի բարեխարմներու նուիրատւութիւններով կառուցուած կրթական, բժշկական եւ մարզական հաստատութիւններն են»: Իր պատասխան խօսքի մէջ Բարոնուհի Բոքսը նախ շնորհակալութիւն յայտնեց Պատրիարք Սրբապանին իրենց ցուցաբերուած ջերմ ընդունելութեան համար եւ ապա ըսաւ, - «Վաթսուներկու անգամ այցելած եմ Հայաստան եւ վաթսուամէկ անգամ՝ Արցախ, սակայն տարիներ շարունակ իմ երազանքը եղած է այցելել Երուսաղեմի Հայկական թաղամաս: Այժմ կրնամ հպարտօրէն յայտարարել, որ իմ տարիներու երազանքը կատարուեցաւ»: Ապա շարունակելով իր միտքը նա յատկեց, - «Իմ համար մեծ առանձնաշնորհում կը համարեմ այն, որ եւ առիթ ունեցայ լինել հայ ժողովրդի կողքին՝ իր ծանր եւ դժուար օրերուն: Ես հասկցայ, որ հայ ժողովուրդը կառչելով իր հաւատքին ու մշակոյթին ու հաւատարմի մնալով իրենց հայրերու աւանդութիւններուն կրնան ոչ միայն վերադարձնել ու պայքարել, այլ նաեւ կրնայ վերականգնել եւ վերադասաւորել իր կեանքը գրեթէ ոչինչէն: Հայ ժողովուրդը կը նմանի մոխիրէն յառնող փխիկիկ: Ազգային այս խրաչառութիւններն են, որ ստիպեցին ինձ սիրահարուիլ հայ ժողովրդին եւ իր արդար դատին»: Այնուհետեւ Պատրիարք Սրբապան Հայրը եւ Բարոնուհի Բոքսը յիշատակի նուէրներ փոխանակեցին: Սրբապան Հայրը Բարոնուհի Բոքսին նուիրեց Աստուածաշնչեան թեմայով նկարուած հայկական կերամիկէ ափսէ, իսկ Բարոնուհի Բոքսը Պատրիարք Սրբապանին նուիրեց իր հեղինակած «Modern Saints and Martyrs» գիրքը եւ իր մասին Andrew Boyd-ի հեղինակած «A Voice For the Voiceless» գիրքը: Բարոնուհի Բոքսին ողեկցող Պրոֆ. Զոն Մարկսը եւս Պատրիարք Սրբապանին նուիրեց իր հեղինակած գիրքը:

Հիւրերը հրաժեշտ տալով Պատրիարք Սրբապանին՝ գոհունակ արտով ու ապագային կրկին այցելելու խոստումով մեկնեցան Պատրիարքարանէն:

ՍՐԲՈՅ ԹԱՐԳՍԱՆՉԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԷՉԻ ՀԱՆԴԵՍ

2007 թ. Յունիս 2-ին՝ Շաբաթ օրը, Ժառանգաւորաց Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Մանկապարտէպի ամսալերջի հանդէսը՝ նախագահութեամբ Ամենապատիւ Պատրիարք Սրբապան Հօր:

Մանկապարտեզի բաժնի Ծիլ, Կոկոն եւ Ծաղիկ դասարաններու աշակերտները մանկական ուրախութեամբ եւ անկեղծութեամբ հանդէս եկան սահուն արտասանութեամբ եւ հայկական երգերու ու պարերու կատարմամբ, որով երջանկութեան ու հիացմունքի պահեր պարզեցին իրենց ծնողներուն եւ ներկայ բոլոր հանդիսականներուն:

Այս տարի Մանկապարտեզի բաժնի Ծաղիկ դասարանը ունեցաւ եօթ շրջանաւարտ փոքրիկներ, որոնք իրենց վկայականները ստացան Պատրիարք Սրբապանէն: 2007-2008 թթ. ուսումնական տարին անոնք պիտի համալրեն Վարժարանի Նախապատրաստական բաժնի Ա դասարանը:

Հանդէսի աւարտին փականն խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբապան Հայրը, որ իր խօսքի մէջ շեշտեց հայեցի կրթութեան կարեւորութիւնը եւ մասնաւորապէս նշեց, - «Այսօր ականատես եղանք մանուկներու անկեղծ ուրախութեան ու ժպիտի: Այս ամէնը Մանկապարտեզի մեր դաստիարակներու շնորհքն է, որոնք ջանք չեն ինչպէս մեր պառակներուն հայեցի կրթութիւն տալու»: Իր խօսքի մէջ Սրբապան Հայրը յորդորեց հայ ծնողներուն, որ անոնք նախանձախնդիր ըլլան իրենց պառակներու հայեցի կրթութիւն ստանալու համար եւ միտքն ամփոփելով Սրբապան Հայրը աւարտեց իր խօսքը ըսելով, - «Հայեցի կրթութեամբ է, որ մեր Վարժարանը կը տարբերի քաղաքի միւս բոլոր դպրոցներէն: Մեր փափարն է, որ ամէն հայ ծնող գիտակցի մեր Վարժարանի ունեցած այս առանձնաշնորհունը»:

Հանդէսն աւարտուեցաւ Սրբապան Հօր «Պահպանիչ»-ով եւ «Հայր Մեր»-ի խմբային երգեցողութեամբ:

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷջ

Հրէական Համալսարանի «Գրականութեան Հետազոտութիւններու Կեդրոն»-ի, Հայագիտական Ամբիոնի եւ «Հետազոտութիւններու եւ Զարգացման Ղեկավարութեան» աշակցութեամբ, 2007 թ. Յունիս 4-էն 6-ը, Երուսաղէմի մէջ տեղի ունեցաւ «Յայտնութենէ վերջ. Յայտնութեան Գրականութիւնը Հայկական Աւանդութեան Մէջ» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցաւ Հրէական Համալսարանի «Բեխտ Բեզգիս» հաստատութեան մէջ: Գիտաժողովի երկրորդ օրը տեղի ունեցաւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Կիւլպէնկեան Մատենադարանի մէջ: Բացման խօսքէն վերջ, առաջին նաուաշրջանի մէջ դասախօսութիւններով հանդէս եկան J. Russell-ը «Յայտնութիւնը Հայկական Դիցապնդութեան մէջ» եւ T. Van Lint-ը «Հոգու եւ Ազգի Համար: Եփեկիէի Գահի Տեսլիքի Ընդունումը Հայաստանի մէջ» թեմաներով: Գիտաժողովի ընդմիջմանը բոլոր մասնակիցները այցելեցին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար, ուր ծանօթացան եկեղեցուն եւ ստացան համապատասխան բացատրութիւն, ապա Պատրիարքարանի ընդունելութեան սրահի մէջ անոնց ընդունեց Պատրիարք Սրբապան Հայրը: Հանդիպման ընթացքին Պատրիարք Սրբապանը ողջունեց գիտաժողովի մասնակից բոլոր հայագետներու ներկայութիւնը եւ իր ուրախութիւնը յայտնեց գիտաժողովի կազմակերպման եւ յաջող անցկացման առթիւ: Իրենց Պատասխան խօսքի մէջ Պրոֆ. Մայքլ Ստոնը եւ Տոքթ. Մերձիօ Լա Փորթան ներկայացուցին գիտաժողովի ընթացքի մասին եւ իրենց շնորհակալութիւնը յայտնեցին Պատրիարք Սրբապանին, որ յօժար կերպով տրամադրած է Կիւլպէնկեան մատենադարանը՝ Գիտաժողովի երկրորդ նաուաշրջանի անցկացման համար: Հիւրերը հրաժեշտ տալով Պատրիարք Սրբապան Հօրը այցելեցին նաեւ Սուրբ Թորոսի Զեռագրատուն եւ մասնակցեցան

Բաղչաթաղի մեջ՝ ի պատիւ իրենց մատուցումը միաբանական ճաշին: Ընդմիջումէն վերջ՝ երկրորդ նստաշրջանին դասախօսութիւններով ելոյթ ունեցան Z. Pogossian-ը Վերջին Կայսրը թէ՛ Հայոց Վերջին Թագաւորը: Մի Բանի Նկատառումներ Կիլիկիան Շրջանի Հայոց Մարգարեական Գրականութեան Վերաբերեալ», K. Bardakjian-ը «Կոստանդնուպոլսի Համար Մղումը Վերջին Պատերազմի Հայ Զինուորները. Տրդատի Ռաբինկներու Անկատար Առաքելութիւնը» եւ Y. Hen-ը «Յայտնութիւնը Այժմ. Մի Բանի Մեկնաբանութիւններ Վաղ Միջնադարեան Արեւմտեան Գրական Աւանդութեան վերաբերեալ» թեմաներով:

Գիտաժողովի երրորդ օրը տեղի ունեցաւ Բենիոն հաստատութեան մէջ, ուր մի քանի դասախօսութիւններու շարքին ելոյթ ունեցաւ նաեւ S. La Porta-ն «Մուրբ Գրիգոր Լուսաւորչի Տեսիլքը եւ Յայտնութեան Դերը Հայաստանի Դարձի Մէջ» թեմաներով:

Ամփոփիչ խօսքի մէջ կազմակերպիչները նախ իրենց շնորհակալութիւնը յայտնեցին գիտաժողովի բոլոր մասնակիցներէն եւ նաեւ իրենց գոհունակութիւնը յայտնեցին գիտաժողովի բարձր մակարդակի անցկացման համար:

ՍՐԲՈՅ ԹԱՐԳՍԱՆՉԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՍՏՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍ

2007 թ. Յունիս 9-ին՝ Շաբաթ օրը, Ժառանգաւորաց Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչացի ամակերջի հանդէսը՝ Ամենապատիւ Պատրիարք Սրբապան Հօր նախագահութեամբ:

Հանդէսը բացուեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնի եւ Թարգմանչաց Վարժարանի օրհներգի երգեցողութեամբ: Բացման խօսքով հանդէս եկաւ շրջանաւարտներէն Լարա Գոթումեան, որմէ ետք արարեղէն խօսքով հանդէս եկաւ Մէնտի Էմրէլեան: Շրջանաւարտներէն Կարօ Գօթումեան, Գէորգ Նալպանտեան եւ Մարլէն Զանալի զեղեցիկ կերպով ստանոյթեցին հայերէն եւ անգլերէն դասական գրականութեան բանաստեղծութիւններ: Ուսանողները նաեւ փայլուն կերպով երգեցին «Թարգմանչաց», «Առաքաւոսանա» եւ «Օրերն Ոսկի» երգերը: Հանդէսի ընթացքին մեներգութեամբ հաղէս եկան Արփի Նազգաշեան եւ Կարինէ Անդրէասեան, իսկ Յամիկ Գալաճեան հիմնադրի կերպով նուագեց «Կիլիկիա» ստեղծագործութիւնը՝ քանոնի վրայ:

Յայտագրի առաջին մասի մէջ երրայերէն, անգլերէն եւ հայերէն ուղերձներով հանդէս եկան շրջանաւարտներէն համապատասխանաբար Վիքթօր Գասապեան, Նաթալի Զաքարեան եւ Ռօպա Դաիթեան: Անոնց բոլորի խօսքի մէջ կար մի ընդհանրութիւն: Անոնք բոլորն ալ իրենց երախտագիտութիւնը կը յայտնեն Երուսաղէմի Պատրիարքութեանը եւ անոր Գահակալին, որի անմիջական հովանաւորութեամբ եւ ջանքերու շնորհիւ հնարաւորութիւն կը տրուի հայրենիքէն դուրս ծնած ամէն մի սաղիմահայ մանուկին ստանալ հայեցի կրթութիւն եւ ձեւաւորել հայկական ինքնութիւն՝ շաղախումը հայկական մշակոյթով եւ քրիստոնէական սկզբունքներով:

Յայտագրի երկրորդ մասի մէջ Հոգ. Տ. Ղեւոնդ Արդ. Յովհաննիսեան ներկայացուց տեսլական տեղեկագիրը, որին յաջորդեց մրցանակներու բաշխումը: Մրցանակներու արժանացման աւարտական դասարանի ուսման մէջ բարձրագոյն նիշ ապահոված եւ երկրորդ հանդիսացած ուսանողները, վարքի մէջ լաւագոյն հանդիսացած ուսանողը, օտար լեզուներէն բարձրագոյն նիշ բերած ուսանողները, ինչպէս նաեւ կրօնագիտութեան եւ բնագիտական նիւթերու մէջ բարձրագոյն նիշ ապահոված ուսանողները:

Ապա տեղի ունեցաւ վկայականներու բաշխում: Ի դէպ, այս տարի Վարժարանը ուներ ութ շրջանաւարտ:

Հանդէսի աւարտին փակման խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբապան Հայրը, որ շնորհաւորելով շրջանաւարտներուն այս ուրախ առիթով, իր խօսքի մէջ նշեց, «Ուրախութեամբ լսեցինք ձեր ուղերձներու մէջ ապագայի վերաբերեալ տուած ձեր խոստումները: Ուրախ ենք, որ գիտելիք եւ դաստիարակութիւն ստանալու հետ մէկտեղ, գիտակից էք նաեւ, թէ ինչ պիտի ընէք ապագային: Ատիկա մեզ յոյս եւ վստահութիւն կը ներշնչէ»: Իր միտքը շարունակելով Սրբապան Հայրը ամփոփեց իր խօսքը ըսելով, «Բոլորն ալ շնորհալի քաւակներ են: Թարգմանչաց Վարժարանը եւ իրենց ուսուցիչները կրցած են Աստուծոյ տուած շնորհքը զմեզ եւ էլ աւելի քարգացնել: Ասիկա գործընթաց մըն է, որ կ'ընթանայ չարչարանքով եւ դժուարութեամբ, սակայն չարչարանքը ուրախութեան կը վերածուի՝ ի տես յաջող եւ բեղմնաւոր արդիւնքի: Այսօր մենք ականատեսն էինք այդ բեղմնաւոր արդիւնքին»:

Հանդէսը աւարտուեցաւ Պատրիարք Սրբապանի «Պահպանիչ»-ով եւ «Հայր Մեր»-ի խմբային երգեցողութեամբ:

ԺԱՌԱՆԳԱՒՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՍՏՎԵՐԶԻ ՀԱՆԴԵՍ

2007 թ. Յունիս 11-ին՝ Երկուշաբթի օրը, Ժառանգաւորաց Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի ամառային հանդէսը՝ նախագահութեամբ Ամենապատիւ Պատրիարք Սրբապան Հօր:

Հանդէսը բացուեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի օրհներգի եւ Հայաստանի Հանրապետութեան հիմնի երգեցողութեամբ: Ապա Վարժարանի տեսուչ Հոգ. Տ. Թեոդորոս Վրդ. Զաքարանը հանդէս եկաւ բացման խօսքով, որի աւարտին, ան նաեւ ներկայացուց Վարժարանի տարեկան տեղեկատուութիւնը: Այնուհետեւ ժառանգաւոր սաները հիմնադրի կերպով երգեցին «Եկեղեցին Հայկական», «Աղերս Տիրամօր», «Երկիր Հայրենի» եւ «Երեսան-Էրեբունի» երգերը: Սաներէն Էդգար Գեորգեան, Յարութիւն Գրիգորեան եւ Լեւոն Ալոյեան փայլուն կերպով հայ եւ եւրոպական դասական կոտորներ նուագեցին դաշնամուրի վրայ: Հանդէսի ընթացքին տպաւորիչ մեներգութեամբ հանդէս եկան Տրգ. Արտակ Վարդանեան եւ Տրգ. Արմէն Պուլուպեան: Յայտագրի առաջին մասի մէջ Ընծայարանի շրջանաւարտներ Պատէլ Սրկ. Դարթեան եւ Տրգ. Մարթին Զաքարեան հանդէս եկան համապատասխանաբար հայերէն եւ անգլերէն ուղերձներով: Ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտներէն Անտոն Բալեան հանդէս եկաւ երրայերէն ուղերձով, իսկ Վարապետ Հայրապետեան՝ անգլերէն ուղերձով: Անոնք ամէնքն ալ իրենց խօսքի մէջ երախտագիտութիւն յայտնեցին Երուսաղէմի Սուրբ Աթոռոյս Գահակալին եւ միաբան հայրերին իրենց ջանքած գիտութեան եւ հոգեւոր դաստիարակութեան համար եւ պատրաստակամութիւն յայտնեցին շարունակելու իրենց ծառայութիւնը Առաքելահիմն այս Սուրբ Աթոռէն ներս ու իրենց աւանդը ներյոյնել անոր շէնացման ու պայծառացման գործին:

Ապա տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն: Մրցանակի ու քաջալերանքի արժանացան իւրաքանչիւր դասարանի ուսան մէջ առաջին հանդիսացած սանը, ինչպէս նաեւ Վարժարանի բարձրագոյն նիշը ապահոված եւ կարգապահութեան մէջ լաւագոյնը ճանաչուած սաները:

Հանդէսի վերջին բաժնի մէջ տեղի ունեցաւ վկայականներու յանձնում: Ընծայարանի բաժնէն վկայականներ ստացան Պատէլ Սրկ. Դարթեանը եւ Տրգ. Մարթին Զաքարեանը, իսկ Ժառանգաւորաց

Վարժարանին վկայականներ ստացան Անտոն Բալեանը և Կարապետ Հայրապետեանը: Վերջիններս յաջորդ ուսումնական տարին պիտի շարունակեն իրենց ուսումը Լիճայարանի առաջին դասարանի մեջ:

Աանդության համաձայն՝ շրջանաւարտները դրանական նուէրներ ստացան նաեւ Երուսաղէմի Հայ Բարեւիրաց Միութենէն: Շրջանաւարտները նուէրներ ստացան նաեւ Աւագեան քոյրերու կողմէ:

Հանդէսի աւարտին փականս խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբապան Հայրը, որ շնորհաւորելով շրջանաւարտները իր խօսքի մէջ նշեց, - «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը կրօնական հաստատութիւն մըն է, որը կ'իրականացնէ բարամբնոյթ առաքելութիւններ եւ ունի տարբեր պարտականութիւններ, որոնցմէ ամենակարեւորներէն մէկը Հայ եկեղեցւոյ անդամութիւնի մէջ ծառայող հոգեւոր մշակներ պատրաստելն է: Բարձր գիտակցումով եւ ամենայն պատասխանատւութեամբ է, որ կը կատարենք այդ պարտականութիւնը: Ըսուածի վառ ապացոյցն այսօրուայ մեր շրջանաւարտներն են, որոնք Սուրբ Աթոռին անմնացորդ նուիրումով ծառայելու իրենց խոստումը տուին: Ուրախ ենք եւ լիայոյս ի տես այս արդիւնքին:

Հանդէսն աւարտուեցաւ Սրբապան Հօր «Պահպանիչ»-ով եւ «Հայր Մեր»-ի խմբային երգեցողութեամբ:

«ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀՆՉԻՒՆՆԵՐ» ՀԱՄԵՐԳԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԺԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻ ՄԷՋ

2007. թ. Յուլիս 3-ին՝ Երեքշաբթի օրը, ձեւաւորելով գեղեցիկ աանդութիւն մը, արդէն երկրորդ տարին անընդմէջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի ընդունելութեան դահլիճի մէջ տեղի ունեցաւ «Երուսաղէմի Հնչիւններ» համերգը: Համերգը կայացաւ Հայոց Պատրիարքարանի եւ Իսրայէլի մէջ Աւստրիայի դեսպանատան համագործակցութեան շնորհիւ:

Համերգի առաջին բաժնի մէջ ելոյթ ունեցաւ «Արեւածագ» կոչուող «Լարային Բառեակ»-ը: Բառեակը բաղկացած էր երեք ջութակահարներէ եւ մէկ թաւջութակահարէ, ովքեր մեծ վարպետութեամբ կատարեցին ԺովէՖ Հայրընի «Allegro con spirito», «Adagio», «Menuet-Allegro-Trio» եւ «Finale ma non troppo» դասական ստեղծագործութիւնները: Նոյն բաժնի մէջ ելոյթ ունեցաւ նաեւ «Կլարինէտի Բառեակ»-ը, որը բաղկացած էր երեք ջութակահարներէ, մէկ թաւջութակահարէ եւ մէկ կլարինէտահարէ, ովքեր փայլուն կերպով կատարեցին Եոհաննէս Բրահմսի «Allegro», «Adagio» եւ «Andantino» դասական ստեղծագործութիւնները:

Ընդմիջումէն ետք, «Լարային Հնգեակ»ը եւս ելոյթ ունեցաւ եւ տպաւորիչ կերպով կատարեցին Անտոնիօ Դվորակի «Allegro ma non troppo», «Lento», «Molto vivace» եւ «Vivace ma non troppo» դասական ստեղծագործութիւնները:

Ի դէպ, համերգին ներկայ էին Պատրիարք Սրբապան Հայրը, Միաբանութեան անդամներ, Իսրայէլի մէջ Աւստրիայի դեսպանը եւ մեծ թոով հայ եւ օտար հանդիսականներ: Երեք երգահաններու դասական ստեղծագործութիւնները իրենց ուրոյն ոճով եւ յօրինուածքով եւ փոյգ քառեակներու հիմնային կատարումները մեծ հիացմունք եւ խանդավառութիւն հաղորդեցին ներկայ հանդիսականներուն:

Նշենք, որ փոյգ քառեակները պիտի շարունակեն ելոյթներ ունենալ Իսրայէլի տարբեր քաղաքներու հոգեւոր եւ մշակութային հաստատութիւններու մէջ:

**ԸԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՅ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ
ՅԱԿՈԲԵԱՆՅ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՄԷՉ**

Ըստ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Կանոնի՝ ձեռնադրութիւնը եկեղեցու եօթը խորհուրդներէն մէկն է: Ձեռնադրութեան ընթացքին ձեռնադրող եպիսկոպոսը ձեռքը կը դնէ ձեռնադրեալի գլխուն, որով ան իբրեւ կրօնական աստիճան ստացած անձ, կը ստանայ նաեւ Սուրբ Հոգու շնորհները: Ձեռնադրութեան ընթացքին կը տրուի նաեւ սուրբ պատարագ մատուցելու, ինչպէս նաեւ եկեղեցու միւս խորհուրդները եւ ծիսակատարութիւնը կատարելու իշխանութիւն: Ձեռնադրութեան խորհուրդի առաջին կատարողը եղած է նոյնինքն՝ Բրիստոս, ով իր աշակերտներուն մեղքերու թողութիւն տալու, բժշկելու եւ քարոյզելու իշխանութիւն տուաւ, որոնք հետագային, Հոգեգալստեան օրը ստացան նաեւ Սուրբ Հոգու շնորհները՝ Վերնաւան մէջ: Այսպիսով, ձեռնադրութիւնը շնորհի բաշխման խորհուրդ է:

Յուլիս 13-ին եւ 14-ին, Տապանակի եւ Այլակերպութեան տօնին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի մէջ տեղի ունեցաւ Ձեռնադրութեան խորհուրդ:

Յուլիս 13-ին՝ Ուրբաթ օրը, երեկոյեան ժամերգութեան աւարտին, Ընծայարանի երկրորդ դասարանի ուսանող ուրարակիրներ Սրարատ Զարգարեանը, Սամուէլ Սաֆարեանը, Նարեկ Սկրոյեանը, Պաւել Կարապետեանը եւ Սահակ Յովակիմեանը Կիսասարկաւազի աստիճան ստացան Մայր Տաճարի Էջմիածնայ Մատրան մէջ՝ Ձեռամբ Լուսարարապետ Սրբապան Հօր՝ Գերշ. Տ. Նուրիան Արք. Մանուկեանի:

Յուլիս 14-ին՝ Շաբաթ օրը, Սուրբ Պատարագի ընթացքին հինգ Կիսասարկաւազները Լուսարարապետ Սրբապան Հօր ձեռամբ ձեռնադրուեցան սարկաւազ, որմէ ետք սպասարկեցին Սուրբ Պատարագին: Ձեռնադրութեան խարտալիլակն էր Գերշ. Տ. Արիս Արք. Շիրվանեանը, իսկ աղբյւրթերակները՝ Հոգշ. Տ. Աւետիս Վրդ. Իփրաճեանը եւ Հոգշ. Տ. Բագրատ Վրդ. Պուրճէքեանը:

Նոյն օրը, երեկոյեան ժամերգութեան աւարտին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի մէջ տեղի ունեցաւ Ընծայարանի շրջանաւարտներ Բարշ. Աւետիք Սրկ. Ալէքեանի եւ Բարշ. Պաւել Սրկ. Դաթեանի, ինչպէս նաեւ Մայր Տաճարի միաբաններէն Բարշ. Արթուր Սրկ. Պաղոյեանի քահանայական կոչման արարողութիւնը: Ընծայեալները Մայր Տաճարի աւագ մուտքէն, խարտալիլակ Սրբապան Հօր եւ աղբյւրթերակայ վարդապետներու ողեկցութեամբ, առաջնորդուեցան դէպի Աւագ խորան, ուր՝ փոքր ատենի մէջ բարձրած էր Լուսարարապետ Սրբապան Հայրը: Արարողութեան ընթացքին ընծայեալները յանձն առին հետեւիլ Հայ եկեղեցու ուղղափառ դասանանքին եւ Սուրբ Հայրերու ուսուցումներուն: Անոնք նաեւ մեղքեցին բոլոր աղանդաւորներու վարդապետութիւններն ու հերետիկոսութիւնները եւ ընթերցեցին Ս. Գրիգոր Տաթեւացու բանաձեւած Հաւատոյ Հանգանակը:

Յաջորդ օրը, Այլակերպութեան տօնին մատուցուած Սուրբ Պատարագի ընթացքին, Խարտալիլակ Սրբապան Հօր եւ աղբյւրթերակայ վարդապետներու ողեկցութեամբ երեք ընծայեալները առաջնորդուեցան դէպի Աւագ խորան: Աւետարանը համբուրելէն յետոյ ընծայեալները ծնկաչոք բարձրացան դէպի Աւագ խորան, ուր կատարուեցաւ Ձեռնադրութեան արարողութեան առաջին մասը, որու ընթացքին ընծայեալները շրջուեցան դէպի ժողովուրդը՝ բազուկները վեր բռնած, ի նշան նիւթական աշխարհէն հրաժարման: Ձեռնադրութեան արարողութեան

առաջին մասը կ'ողեկցուէր ատետարանական համապատասխան ընթերցումներով եւ աղօթքներով:

Սուրբ Պատարագը շարունակուեցաւ մինչեւ «Ողջոյնի» պահը: Ապա, շարականի երգեցողութեամբ Աւագ խորան բերուեցաւ Սուրբ Միտոնը, որով Սրբապան Հայրը օծեց ընծայեալներու ճակատը, աջ եւ ձախ ձեռքերու ափերը: Հետեւելով Հայ եկեղեցու Աւանդութեան՝ օծման ընթացքին Սրբապան Հայրը փոխեց ընծայեալներու անունները եւ Աւետիք Սարկաւագը օծեց Տ. Վազգէն անուամբ, Պաւէլ Սարկաւագը՝ Տ. Եղիշէ անուամբ, իսկ Արթուր Սարկաւագը՝ Տ. Շնորհք անուամբ: Անոնց տրուեցաւ նաեւ պատարագելու իշխանութիւն: Ապա, քահանայական ձեռնադրութիւն ստացած ընծայեալները տուին իրենց անդրանիկ օրհնութիւնը ձեռնադրութեան արարողութեան մասնակից հաւատացեալներուն: Օծման արարողութենէն վերջ, Սրբապան Հայրը իր քարոյսի մէջ շնորհաւորելով նորընծաներուն ըսաւ, - «Այսօր, իբր կենդանի պատարագ, դուք ընծայաբերեցիք ձեր մատղաշ կեանքերը այս Սրբապան Աթոռին: Դուք այլեւս կը պատկանիք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցոյ, Հայ ժողովուրդին եւ Երուսաղէմի Սուրբ Աթոռին: Սուրբ է այս պահը, եւ սուրբ էք նաեւ դուք, եթէ... որոշէք ձեր հոգիներուն եւ միտքերուն մէջ պահել այս պահին խորհրդաւորութիւնը, վեհութիւնն ու սրբութիւնը: Միշտ յիշէք այս պահը, երբ ձեր հոգիներու բոսոր արինով կնքեցիք ուխտ մը եւ ծանր լուծ մը դրիք ձեր ուտերուն վրայ՝ ծառայելու Աստուծոյ եւ ապա մեր ժողովուրդին»: Ապա Սրբապան Հայրը անհոփելով իր խօսքն յաւելեց, - «Թող ձեր կեանքի խրաբանչիւր օրը դառնայ «Բարոք է մեզ աստ լինել» ուխտառութիւն մը. մնալու տէր ձեր կոչումին՝ անձնդիւր եւ հաւատարիմ կերպով ծառայելու Բրիտանի Եկեղեցիին, Հայաստանեայց Եկեղեցիին, որ հսկայ կարիքն ունի նուիրեալ եւ իր կոչումին գիտակից եկեղեցականներու, պարտաճանաչ եւ ծառայատէր հոգեւորականներու»:

Նոյն օրը, երեկոյեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարի մէջ տեղի ունեցաւ նորընծաներու վեղարի տուջութեան արարողութիւնը: Մաշտոցէն կատարուած համապատասխան աղօթքներու ընթերցումէն վերջ, Սրբապան Հայրը օրհնեց վեղարները, որոնցմով եւ փոխարինուեցան նորընծաներու զրակները:

Նոյն երեկոյեան, Բաղշաթաղի վարդապետաց սեղանատան մէջ միաբանական ընթրիք տրուեցաւ՝ ի պատիւ նոր ձեռնադրեալ Աբեղաներու: Ընթրիքի ընթացքին անոնց շնորհաւորեցին Պատրիարք Սրբապան Հայրը եւ Գերշ. Տ. Արիս Արք. Շիրվանեանը: Իսկ նոր ձեռնադրեալ Աբեղաներու անունէն Հոգշ. Տ. Վազգէն Արք. Ալեքեանը իրենց երախտագիտութիւնը յայտնեց Պատրիարք Սրբապան Հօրը եւ Վանական իշխանութեան իրենց հանդէպ ցուցաբերած վստահութեան համար եւ խոստացաւ անմնացորդ կերպով ծառայել Սուրբ Աթոռին:

Նոր ձեռնադրեալները իրենց քառասնօրեայ պատրաստութեան շրջանը պիտի անցնեն Բեթղեհէմի Հայոց վանքի մէջ՝ իրենց ուսուցիչը ունենալով Բեթղեհէմի Տաւոյ Հոգշ. Տ. Խաղ Արք. ճոնաւորեանը:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՌԻՏՏԱՒՈՐՆԵՐԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄԵՋ

2007 թ. Օգոստոս 5-ին, Կիրակի օրը, Երուսաղէմ ժամանեց Միացեալ Նահանգներու արեւելեան թեմի Հայկական Վարժարաններու եւ Կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներէն եւ երիտասարդներէն կազմուած ուխտաւորներու խումբ մը՝ գլխաւորութեամբ Տ. Մարտիրոս Բին. Չեւեանի:

Իրենց կեցութեան ընթացքին, ուխտաւորները մասնակցեցան Սուրբ Յարութեան Տաճարի մէջ մատուցուող գիշերային պատարագին, ինչպէս

նաեւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի, Բերդեհեմի Ծննդեան Սուրբ Այրի եւ Գեթեմանիի Աստուածամօր Տաճարի մէջ մատուցուած սուրբ Պատարագներուն եւ ժամերգութիւններուն: Ուխտաւորները այցելեցին նաեւ Համբարձման լեռ, Երիքով, Մեռեալ ծով, Գալիլիոյ լիճ եւ Նապարեթ: Օգոստոս 8-ին, հիւրերը մասնակցեցան ՀԵՄ-ի սկսաւորներու կազմակերպած դաշտահանդէսին: Հիւրերը նաեւ մասնակցեցան հրեական համալսարանի եւ տեղական քոլէջներու մէջ տրուած դասախօսութիւններուն: Անոնք առիթ ունեցան նաեւ ծանօթանալու հայկական թաղամասին եւ մօտէն շփուել թաղամասի բնակիչներու հետ: Մեկնելէն առաջ, ուխտաւորներուն ընդունեց նաեւ Պատրիարք Սրբապան Հայրը եւ անոնց տուաւ իր պատգամն ու օրհնութիւնը:

Օգոստոս 15-ին, ուխտաւորները հոգեպէս նորոգուած եւ գոհունակ սրտով մեկնեցան Միացեալ Նահանգներ:

ՏՈՐԹ. ՍԱՐԳԻՍ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՅ ՍՐԱՀԻ ՄԷՉ

2007 թ. Նոյեմբեր 9-ին՝ Ուրբաթ օրը, Ժառանգաւորաց Վարժարանի սրահի մէջ տեղի ունեցաւ Տորթ. Սարգիս Մեսրոպեանի դասախօսութիւնը, որու թեման էր «Տէրունական Աղօթք»-ը: Տորթ. Մեսրոպեան 12 հայորդիներու հետ Երուսաղէմի սրբավայրերուն ուխտի եկած է: Տորթ. Մեսրոպեան Լոս Անճելոսի Սր. Յակոբ եկեղեցւոյ ձեռնադրեալ սարկաւազներէն է, որ նաեւ ծիսական խորհուրդի եւ եկեղեցւոյ Վարժարանի հոգաբարձու ատենապետն է եւ Բալիֆորնիոյ միջկրօնական ժողովի մէջ՝ Տէր Յովնան Արք. Տէրոտեանի անձնական ներկայացուցիչը:

Բացման խօսքով հանդէս եկաւ Ժառանգաւորաց Վարժարանի փոխտեսուչ Տ. Շնորհք Արք. Պաղոյեանը, որ ներկաներուն ներկայացուց օրուայ բանախօս Տորթ. Սարգիս Մեսրոպեանը, անոր կենսագրութիւնը եւ վարած գործունէութիւնը եւ ապա հրաւիրեց անոր՝ տալու իր բանախօսութիւնը:

Տորթ. Սարգիս Մեսրոպեանը նախ շնորհակալութիւն յայտնեց վանական իշխանութեանը իրեն ընձեռուած այս բացառիկ առիթի համար եւ ապա հանգամանալից եւ մանրամասն մեկնեց «Տէրունական Աղօթք»-ը: Դասախօսութեան ընթացքին, յարգարժան բանախօսը նաեւ մէջբերումներ ըրաւ «Տէրունական Աղօթք»-ի մասին Ընդհանրական եւ Հայ եկեղեցու Սուրբ Հայրերու լրած մեկնութիւններէն:

Դասախօսութեան աւարտին, փակման խօսքով հանդէս եկաւ Տ. Նորիան Արք. Մանուկեանը, որ շնորհաւորելով Տորթ. Սարգիս Մեսրոպեանը իր այդքան խնամալից դասախօսութեան համար յաւելեց, «Երբ Յիսուսի աշակերտները իրենց Ուսուցիչէն խնդրեցին, որ իրենց աղօթք սորուեցնէ, մեր Տէրը անոնց միայն Տէրունական Աղօթքը սորուեցուց, որը հետագայ քսան դարերու ընթացքին մեկնութեան անսպառ աղբիւր դարձած է»:

Դասախօսութեանը ներկայ էին Միաբանութեան անդամներ, Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի սաներ, Միացեալ Նահանգներէն Սուրբ Երկիր ժամանած ուխտաւորներ եւ սաղիմահայեր:

Դասախօսութիւնը աւարտուեցաւ Լուսարարապետ Սրբապան Հօր «Պահպանիչ»-ով եւ «Հայր Մեր»-ի խմբային երգեցողութեամբ:

ԿՈՐԻՒՆ ԱՐԵՂԱՅ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ